

Պատկարիւթան բռնեսինի
թիֆա իլլետիլ վէ եախօտ
լազա իսթիֆա իտէճէլի Պ
րիւթանտա շարի օլուպ, պ
սէպէպի իսէ մօխարիֆ թ
տարանընըն ինթիսապաթտ
սէրիթէ զաղանմալարը իւզ

Հռիփսիմեանց վարժարանի օրի-
գրքը լրիկեց աղքատիկ ընկերու-
թեամբ 20
2879
Օրթագրիւղէ ընկալանք Լէւո Օս-
240 և 50դ.
Օրթագրիւղէ ընկալանք Աշոտ Գե-
2879
Գաղիկեղոս 9 հարմ 1880.
Համբարակալ Գանձապետ
Պ. Բ. Յնկէլեան Ալէկ Կեւտիկեան

Տխլարայեքերը զիւայեթի միւս
տառի ու մումի մուալիմիկի լիւ-
ւէ-Պուրկազ միւսթանիկի Շա-
քիր Էֆենտիկը ,
Եֆենտիկ սանճալը միւստառի ու
մումի մուալիմիկի լիւտի մէջ-
քիւր պիտայեթ մահքէմէսի պաշ-
տի Եթիմիկ Օսման Նուրի Էֆեն-
տիկ ,
Պաշպուրտ սանճալը միւստառի
ու մումի մուալիմիկի մահքէմէ-
սի տառի լիւտի մուալիմիկի
Փիշիպուրտ Էֆենտիկը ,
Փիշի-Րապադ ուսնալը միւս
տառի ու մումի մուալիմիկի Գո-
սօլա Էֆենտիկ իճրա մեմուրու
բուսմիլ Էֆենտիկ թէյիճի պույ-
բուրմուշ արք :

Ուսումնական հաշիւ

Պետրոս 27 մարտ,
Բէսմի կազմէի մէջ իմանալով իմ
բէթաթիւթը ունենալ չէմ որ մանկուսի
իւր, միւշաբիւրէյի վրէ, Բոսմի իմ
բէթաթիւթը միջանկիւնէ թափմ
թիւ օրունան զպէթիւթ տօթանէ
թէ իմ կրօնաբարը նշը իտէյ օր
Մուշաբբէթիւթ մէջ բիւրիւթ
Բոսմի վէ իմանալով իմ իմ իմ
Բիւրիւթիւթ միջանկիւնէ մէջ իմ
միւշաբիւթիւթ տօթանէն իմ
վրէ վէ պիւրթաբիւթիւթ հիւ
քիւմաթաբիւթ ալիւթ միւշաբիւթ
կէթիւթ Բիւրիւթիւթ ալիւթ միւ
պիւթիւթ պաշտ օրունաթաբ
Պետրոս 27 մարտ,
Պետրոսիւթ միւշաբիւթիւթ
պիւրթաբիւթ միւշաբիւթիւթ
(Պետրոսիւթիւթ Բիւթիւթիւթ)
Բարիւթ 28 մարտ
Պետրոսիւթ Պետրոսիւթ
պիւրթաբիւթ բիւթիւթ պիւթ
Պետրոսիւթ միւշաբիւթիւթ
Բարիւթ 28 մարտ
2,803,490 (Բիւթիւթիւթ Բիւթիւթիւթ
Բիւթիւթիւթ)
1,358,004 (Բիւթիւթիւթ)
2,124,884
1,480,543

ԲՆՆԱԿԱՆ
ՊԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ
Հօր Ինքանի Պաշտօնի, Լեւոնապետ
Կոն Եւ Բանապետ Կոն Լեւոնապետ
Մ. Մ. ՊԱՏՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆ Ա.
ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
—
Կը Ժամառի Գալափեան զրա
առաջ :
Դիւ 1 արծաթ մէկտո : 15—15

Պաշէն-Գարուսունտա քեան
մէջհուճ Գէորտ վայտն Սու-
նն թաղա սերահա հաղթեթէ-
րնին սէպիլթի իթթիլապլնն
էնէմէ Եօնիւնտէ վէ մէքիւր սէ-
պիլն ապաղա ալթննտա էքմէ-
թաթլումադ իւղէ 96 սնէնէ մա-
իկնէլ մարթը իպթիտաթնաթն
լուպաթը, ղաէթնն տէնէ պի-
սնէիթիկ 3000 ղըշ քիւրա իէ-
թապիպի Եօտտննտէ պոլուն-
տուղունտա, զիպատէ զոմմ իէ-
թապի պանթարն իւղն թար-
իթնտէն նիհայէթ օն կիւնէ գա-
տար իլլաթը հիւմայուն վար-
տաթը իւմմիլէ իտարէսնէ կէ-
նէթիլ ուսնա ղունուր :

13 մարթ 96

2—

Սահալի խիթիյադ
ԱՆՏՕՆ, ՍԱՓԱԵԱՆ,

Ա. ԼԱ. ՊԵԼ, ԺԱՐՏԻՆԻՏԻՐ
Վ. ԹԻՐԵԿ Ե ԳՈՌԻՄ. Վ. ՇԵՄՈԼ.

Գալթամատ Գարա ընտել վազը 27 նոմբրյու մաղազանքն աչազը գաթրնտա էրըէր վէ չօճուզար իշինն Բարա վէ վիէնա. նըն պիրինճէ ֆազդգալարը Ժամուլ յաթնտա օյազազ Եարբըմը Հազըը Էսլապ վէ գաթրնտա իշինն մանկօյառ սաթիլըը.


Մէջգրիւր գացաւոր տիւնեաներն հէր թարափնտա քէսպի նամ
իթիւն օրուպ, գավի վէ տալանբըլը տըրլըր, վէ աթէշտէ եան
նաղըրպ :

Սորտըզ վէ աթէշէ գարըն թէհմիւն ճիհթիլէ, նասըլ քի Սթամ
պօլտա, հոյլէ տէ հիւ պիր եէրտէ պուր գացաւորնէ մնապի եօգ տըր :

Սէպի
ՍԻՏՆԵՑ ՆԵՎԻՍԻՆ

Ձեւ — Միւսիւր Սիտնէյ Նեփիլ, գացաւ թաթըն ամառտունէ կվ
վէն մուղաւալարնա կէրիպ գացաւորն կէօզտէ կէրիք, շէնա
տէթնամէսինի վէ էվրազը սալիբէլի օզտնաղըր իրւնէ հնալիյէ
րէնա խտը :

Գալաթիտաա իիւրսէք Գալաթրքմտա Դէորք պէլ խանը :



PARIS 1878
Certificats nombreux
des
premières
Autorités médicales

Յիզգեցաւ ինքնընթերցին աւել սխախտեալ մամուլ օրուայ, քիչիւք չափաւոր իշխել մարքմով պիր Նափազաւ օրան Նեաթէրին մէջդիր սխախտ ունել, սխախտ աջ օրան վախալիտին իտաւու երբեմն հազար տէն պաշտա չէմ սխախտէն քեամբընիկ վէ չէմ տէ հազամ իջօլայլըզ վերիպ իրմայ իթթօրիպ:

Մէջքեր ուն հէր էճազաճրուա վէ էճազ մաղազաւորնաւ պուլուն, մաղաւ տըր:

Իպուտ ունուն պիր չօզ հիլըլէրիտէն սազընրմազ իշխել հէր գուլուն իւնըրքաթ պուլունուն Հանրի Նեաթէրին իտաւսին տըրգաթ օ. իտաւգազ ինթիլապ տըր:

ԵՂԵՐՈՒ ՊՐՈՄԱՍԸ		ԴԱՆԱԹԱՍ ՊՐՈՄԱՍԸ	
Լօնտար, 25 Մարտ		Էսհ. ուս. տիւն աղշ. զաբ.	11-28
Ինկիլ. էսհամը Ինկ. Լիբ.	98-	Պա. տապան աշըւար	11-18
Օսմ. էսհամը աշըւար	40-1/2	Խթիթի. 63 (Մութիւն) 6 1/2 ֆ.	57-
» զարանար	40-3/4	» 63 » 6 1/2 ֆ.	57-
Խթիթիզազ 65	44-1/2	» 69 (Բնար) 6	56-
» 69	41-1/4	» 72 (Չօն տիւ Թրէշոր) 18	50-
» 71	56-	» 73 6 1/2 ֆ.	52-
» 72	48-	Բուճիլի շըմէնարֆէր 3	36-
» 73	40-1/2	Ազէէ ֆայիշի	9-
Օսմանիլ պանիզաբ	44-1/4	Բբբբ	Դբբբ
Մըւարը տույուս. մութա հրեւէ	57-	Հափալէտիզ	5-
» Իսթիլազը	86-7		
Բուսիա Խթիթիզազը	85-1/4		
Գամպիո Բարիզ 6 ալ վատէ	-	ՊԱՆԳԱՍ ԱՊՐՈՍՆԱԼԻԸ	
		Դէշէտի ժէնէրալ	3-30
Փարիզ, 26 Մարտ		Ստալիզը պանիզաբ	6-15
Ֆրանս. էսհ. 3 1/2 ֆ.	85 30	Ստիէթէ ժէնէրալ	4-15
» 5 զբունուզ	117-57 1/2	Թրամվայ	3-45
Օսմ. էսհամը աշըւար	40-60		
» զարանար	10 62 1/2		
Խթիթիզազ 65 ֆ.	58 75	ԱԳՁԷԼԻԻՆ ՖԻՅԱԹԼԻ	
» 69	56-25	Օսմ. իրաւը 100 զր. տան	Դ.2. Թր
» 73	53-73	Քէյազ մէհրիսիէ ֆարբը	117-
Մըւարը ֆօնու. մութա հրեւէ	288-75	Մէթալիբ	210-
Գրէտի Լիօնէ	931-50	Քէշիբ	200-
Օսմանիլ պանիզաբ	537-50	Պազըր	510-
Բուճիլի շըմէնարֆէրի	35-75	Գայմէ	1000-
Խթիլախ էսհամը	83-73	Ինկիլիզ իրաւը	110-
Գամպիո Լօնտար 3 ալ վատէ	25-29	Մանիլըզ ալթմանու.	87-27
		Փօլ	90-15
Վիէննա, 26 Մարտ		Գրիփիլ ալթմանու.	54-20
Աճիւր ֆիորի	-	Գարպիզ զայմէլի.	8-60
Բուճիլի շըմէնարֆէրի	-		